

ոսկը մէջ հաց մը, կարտոս թեան, մէջ քիու-
փանաց երազ մը համարեցայ Անաւասի իր
բերնին լավ տառին բաներ ։ Տէ՛, ատանկ
մ'ըներ, իմ պիրական նո, ատով չկրնար արդարա-
նաւ։ Այսկերու կամ այս հանգիրանիքնու ։ ուղա-
ղաղութիւնները ։ և տեսեր, ո՞ր չկա նար հաստա-
տել կամ ախորժակի կրթութիւն չունի եղեր,
կամ ինքը Դերմանացի ուլարուն, Բրուսացւոյն
համբաւն առաջ թրցնելու նպաստի ուզեր է ։

Եւ յիրան ի պատկերին հանձնելը կապելայի
պըմանկը մը տովիած ։ ո՞ր մէկը անզանի մը
քրիւսնակարկ դրիշում չուսեր զիդիսելով յը-
պերն ։ բնակած էրն ։ ո՞ր մէկն ալ անյայտ զիմու-
ճանին՝ վրայ առարկուսներով՝ տպութեամբ
մը պատիսն նստեր սանրանի կը խոզային ։
ո՞ր Անիսուս իրարու յետած, խոզը նկատելու
դրակեր էրն ։

Տաքց, կին ։ և Անանի կը արդեօք, բառ,
իրախոսքը շարու նսեկեալ ։ Դիմուրուեամբ ու ու-
ղիու մտածաւթեանց զիմապունին ։ և հա-
սպակաց անուվոր մտածմէն զզացմանց ճր-
դրիս արտաքրութեանու ։ և անաւարկ
զերեցին պիտի ծառայի և լայզոնին և որդ-
ւորք վիշտաց զուլարուածոց մէջ ճարճասե-
րով Զայշուեկնուն աւելի սուկալի և բատու-
նեցուցի տեսարան չկայ բայց արտօնատակւոց
դրից բնականութեանը քրաբին վրայ անանկ
նոյնացուցեր է ։ զր էնթակային ազետիցը
կարեցութեանը Հետ ճշմարտութեան հա-
նհանողին սրան մէջ արտօնատին զիմու-
թեան վրայ էնթացութեանը կը յըւզէ միանկա-
մայն ։ Հոս էնթակային անհանուն թիւնը
արտօնու մը յիւեցնել չի տար կոր ։ ուստի
արժեանուն իր պատօնին հակառակն ընե-
լովք, զակագարն այսց ընթայած տնզը ին-
քը գաղափարին զանու եր մոտուեր է ։ Էւսաս-
նըկերն որ զեր եւս զեղարուեամբ ու զմենք-
նականութեան մէջտեղը կը զանդակ եւ իր
բուրոր ջանիքն յու կուսակցութը հաստակ
չիրնար կոր ցեղարուեամբ կարգն անցնի ։

Այս տեղը, կին իւ յանկարծ իր քույլ նըշ-
մընով, խօսք խօսերէն զայ, ընկերն ալ
ինաւանին խօսելով բառ ո՞ր՝ Հայոյերէն մը
խօնիք զուցէ առ Տամէիք կը հասկայ ։ Բայց
զուն Պայտոն ն և բաւակը բասենուն տեղը
եթունքն ալ յանկարծ զուցին ու հեռացն
անկէ ։ Մէկ մէկ առ կարէ քիսերն անեսնալու հա-
մուր տան կորսնցնելու շեր ։

Եւարին մտածութեանցը յափշտակել տալով,
զեպք անզանալի կորսեան պիտի մատ-
ակի ։ Բայց միաց վրաս թիրելավ խմկունքն
ուրիշ ասենի թողութիւն ։ և յիշելով որ անոնց
իզեւ խորչիր իւ կարծեցնեալ տաճկութենսն,
և ատակութիւն ալ կարմիր գլխարկիս նրե-
սէն էթ ուստի ասանց տան կորանցներու ։
գար իջած փունդիք, եւ հանդիսարանին դրանը
տոփի մամբ կրպակէն երարական յայուրէ մը
տոփի սիստ գրի եւ կարմիր գլխարկի գլո-
պանս և գրպանէն ալ կապուր տէ՛ցաց հա-
նցիք աւքն զրբի ջարձայ հանդիսարանին չոր-
կոմն ինկայ որ կորուաններս զամաւ ։

Այս գլայրինին, հետաքրքրութեանիւ զար-
մանաց պէին զարձեալ միտքս զրաւեց ։ Հան-
դիսարանին մէջ կին մը հայերէն կը խօսի ։
Փոյթ էն, Հայու կին մը հայերէն կինայ խօ-
սիլ ։ Բայց ինչպէս զրեր եմ նև անանկ կը
խօսի ։ Ասոր իմ ականջին վկայութեամբ մը ալ
կաւասալիքս չի զար ։ այս ալ փոյթ էն ։ կինն
իր կնուունին մշակութեանց ուրի ուսենալով ։
կինայ իր նորնեաց լիզուին սրտի մոռք պա-
րապէի, եւ անոր նպաստովն իր նոր լիզուն ալ
զարձաններաց զեղարուեամբ ոկզանցն ու
բարյուկանին վրայ հայերէն կը խօսի կոր ։
Արգարե թէ որ ես այս կինն անզամ մըն ալ
չտեսնամ, անզամ մըն ալ մտիկ շընեմ նէ ։
ինքինքնիք զէմ կը պնդմ որ երազ տեսած
եմ Վասն զի, մինչեւ այս առնէն ։ Հոգ ընա-
կող հայ մարգու թիրնէն անզամ ։ իը սովորա-
կան խօսակցութեան մէջ առանկ զատասան
չիմ լսու, եւ ասանկ երթանք նէ ։ առէկ ետեւ
ար յաւիսեան լուլիք չունինք ո՛չ իս ես ո՛չ
զուն Արքեն երարակացիք կին մըն եր որ հա-
յերէն կը խօսի կոր ։ Բայց Երբագւոյն հա-
յերէնի արտասանութեան անյարմարութիւննէ ։
Ուրեմն հայ կին եր, եւ այս երջանիկ կրազէ
անզամ մըն ալ ա խարէքիսերն անեսնալու հա-
մուր տան կորսնցնելու շեր ։

Այս հետեւութիւնը ուսուլներս մտրակելով,
ընթացք հենպեցի ։ եւ ապսազութեան համար ։
հանգիստանին ասորին մասն աչքէ անցունելիս ։
ետեւ, իջածի հանդիպակաց անզուուզիքն ի զրեր
կլլալով արանին չորս զին ինկայ որ այս մարգա-
կեզն ասուազները զանամ, եւ շաբա չըշնչ, զտացն

զերջապէս և Երկուքն ալ անզպիական նաևաշնութեան չքնաղակերս օրինակները զննելու կեցած էին :

Այս անգամ եւրոպական գլխարկը զիրենք չխրացունելով, զգեւուին փոփոխութենէն զգեւողին անփոփոխութիւնը չկրցին նշարել, եւ իրենց հայերէնը պահեցին և մոլա՞կ, ըստ յանկարծ կինն իր ընկերին, ողայութիւն ըրինք կերակուրէն առաջ զաւընիս. քաղցնիս կը նեղէ կոր, եւ չգիտեմ ուսելիք կը գանուէմ հոռ, պատաս մը հացին զոհութեամբ էինդ ֆրանք կը հատուցանէի :

Ծոլակի իր հրշտակային վարուժանին այս արտամախան հեծութեան ի՞նչ պատասխան պիտի տար չդիտեմ. բայց ես ինքնին ընծայուած տափթը չկորանցնելու փութով, ծոլակ բերան չքարած՝ աճապարեցի, եւ զիխարկս վար առած, —Ազնիւ օրին' որ, ըսկի, թէ որ ձեզի անհանոյ չի թուիր նէ, ինչնդ ֆրանքով երկութենիք ալ, թերեւս իս ալ հետ բաւականապէս կը կուացնեմ հանդիսարանէն չհեռանալով :

Ա. Պ. Մ. Ա. Խ. Ե. Ա. Ա.

(Ծարունակիլի)



* *

Իմ սիրազս առափ մըն է խոր,
Ուր բովէ քով եմ շաեր,
Ինչպէս չորցած թիթիոներ,
Մեռած սէրերս բոլոր :

Ումանք հին են, գունատած.
Ուրիշներ թարմ տակաւին .

Եւ կան որ գեռ արիւնին

Յոյց կուտան սուր բիծը թաց :

Դիակներն են իմ հոգւոյս
Վաղամեռի խանզերուն,

Որ ապրեցան անփարուն

Ու կը քնանան այժմ անլոյս :

Մերը՝ գողունի՝ կը բանամ,
Մենաթեան մէջ զիշերին :

Նուրբ կափարէլը ցրտին,

Եւ աներեր ու թառամ

Նշարներուն վրայ անզին

Արեւազուրկ զաւկներուն՝

Կ'երդիմ զժնեայ եւ անյոյս

Սուզին, օրօրը մըթին :

ՏԵՐՎԻՇ

ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄ

ՔՆՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԳԱՐՈՒԹԻՒՆ

Դ

Թէպէտ Խայեամի բանաստեղծութիւնը այս-
պէս բարգուած ու փաթթամացած է կենացի
փորապութեան ու իմաստասիրութեան հար-
ցերէ, իր քառակիներուն ուղղակի դիտումը
չէ իմաստասիրական զրութիւն մը հաստատել
կամ կեանքի նոր ըմբռնում մը բերել: Խայ-
եամ, ընդհակառակն, այս քառակիներուն մէջ
կը ներկայանայ մեզի իրը հրասթափ հողի
մը որ իր մտաւոր հետաքրքրութեամբ եւ հի-
անգապին յաճախանքով հալումա եղած է հե-
տափուղով, մատութին նման, բոլոր կը ու-
ները բորոյ վարպակութիւները եւ հա-
տատելով միայն անոնց ամենուն գատարկու-
թիւնը եւ անզօրութիւնը զոհացում տալու իր
մտքին: Եւ այսպէս անկարող կերպերու իր
մտքին յատուկ եւ յարմար կրօն մը, կը մը-
նայ կրօնազուրկ քան անկրօն, իր հազեկան
յարափոխս վիճակներուն մէջ ալեկոծուելով
անդադար ու իշխանվ խորապէս մարզկային
հակառակութեանց մէջ, մերթ կ'ընդվզի, կը հեց-
նի, կը կատակէ, եւ մերթ, —բայց ո՞հ ո՞շչափ
քիշ—հաւատու, ի ամբ չնշումէ մը խանջազա-
տած, սիրոյ՝ երջանկութեան կարելութիւնը
նորէն կը տեսանայ իր աշքին, կ'ընդշնարէ
մաքուր հոգիներու կայան մը վիճական, եւ
ամենակարող՝ որովհեան ամենատիրող՝ մնա
Հոգին, Ընդհանուր ներոււմ, ասկէ պակաս
չկրնար ակնկալել Խայեամ անկէ, զոր Դժունքի
ու յաւիտեական առնջանքներու յարդարէչը
ըրած են կրօնները: Ահա իր վեհողի խօսքերը
Խայեամ, մեղքի համար սուգն բ'նչ է: